

չեւ յառաջիկայ ձմեռ յիտանգութեամբ
կը թուին :

Գաւառապետաց նոր փոփոխու-
թիւնք Եղան :

Միլիոն 29 մայիս.

Մանկունի քանապոստը ինչ յազար-
կաւորութիւնք մեծ հանդիսիւ կու-
տարուեցաւ : Գաղմախուան յազար-
կաւորաց ներկայութեամբ : Հումայէրի
որ. քաղաքին թաղաւորին կողմէ ներ-
կայ էր, ինչպէս նաեւ կառավարու-
թեան նախարարներն և այլ և այլ
այլ կրօնից կողմէ պատգամաւորու-
թիւնք :

Փարիզ 31 մայիս.

Յիւ. Պարալլ զօրապետը պատերազ-
մական գործոց նախարար անուանե-
ցաւ :

Նոր կառավարութիւնն իւր նա-
խորդին արտաքին աշխարհաւարու-
թիւնն անխօսիտ պիտի պահէ և այս
մտքը չընդերականներ պիտի զրկէ
իւր դիմագնացը :

Ժողովը վանսուսի սիւնին վերա-
շինութիւնը քուէարկելէ ետեւ իւր
նիստերը գաղթեցուց միւսին : Հինգ-
շաբթի :

Պոլսոյ 20 մայիս.

Մեծ հրդեհ մը կը լափէ քաղաքը
Վաշինկիքն, Պոլսոյն, Էսէքս փո-
ղոցներն և կը օղկէ թաղերն : Երես-
շուկա աւերակաց կոյտ մ'են : Կարուստն
արդէն քանի մը միլիոններու կ'հասնի :

Պերլին 31 մայիս.

Պարսից Շահը մայիս 29ին Բեդ-
քըսպուրիէն մեկնելով, այս կրիկուն
հաս հասաւ : Կայսրը գահաժառանգ-
իշխանին և այլ արքայազանց հետ
երկաթուղին կայարանն երթալով
գիւնաւորեց Շահը և ունոր հետ վե-
ցանի կողք մը նստելով թաղաւոր-
ական սրտատը գնաց անկիւ ժողո-
ղովոց մէջէն անցնելով, որք ետեւն
դադրէ համակրութեամբ կողմնակի
կայսեր հիւրը : Քաղաքը մտած ժա-
մանակին ինքնութիւնը արձակուե-
ցան : Քաղաքին քիւսուոր փողոցները
դրօշակներով զարդարուած էին :

Ժամ Յին Շահն այցելութեան դը-
նաց կայսեր :

Կ յունիս իրիշուն.

Շահն ոչոյ առաւստ քանի մ'ար-
քայապուն իշխանաց այցելութիւնն
ընդունելէ ետեւ՝ ցերեկը Բեքտաշի
պալատն երթալով գահաժառանգ-
իշխանին և այլ թաղաւորաց այցե-
լութիւն տուաւ : Ժամ Յին կայսրը,
քանի մ'արքայազան իշխանք, Պիդ-
մարք իշխան և Ռաւ գորտպետ Շա-
հին հետ հաղցեցին : Ժաշէն կողք եր-
կու վեհապետը թաղան պիտի եր-
թան :

Միլենա 1 յունիս.

Ռաւիւր կայսրը գահաժառանգ-
կայսրորդուհին լծակիւն և վրասիւր
մեծ դուքսին հետ ոչոսը հաս հասան :
Ծրանդիկու Յաֆէֆ կայսրը՝ Կառնե-
արքիւ երթալով գիւնաւորեց իւր վե-
հապետ, հիւրը և երկու կայսերք
քանի մ'անգամ զիրար համալու-
ցին : Կայսրուհին ալ երկաթուղւոյն
կայսերունը կ'ապառէ համայն արդի-
դուքսերուն և այլիք քառահասց հետ :

Ժամ Յին երկու կայսերք ընտա-
նական ճաշ մ'ըրին :

Փարիզ 1 յունիս.

Չափաւոր հանրապետականք Ու-
րէանանց կայսր կը հակին : Այս-
կողման Երեստիսունք՝ իրաւաւոր
հաթիւն մը յոռալ բերել կը ջանան
Օրէանան ալ քաղաքանց Շամպորի
կոմսին Էսթէրի կայսրուհւոյն մէջ :

Կոստան 31 մայիս

Յոս. Պարալլ 52 3/4
Փոխ 1869 61 13 16
1871 69
1872 89
Միջ Բեռ. 13 13 16

Սթիւն 20-21

Մահեր 35

Ինկերաւ 31 մայիս

Ռամբուի Մ. Ն. Ս 1/8-1/4

Դաբաւա 40000 հաի.

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Նայտերական հրատմուտ.

Սերէրի կառավարիչ Բեա. Գ. փոխան
կամիւնց և սրտատուից վերաւորու-
անուանեցաւ :

Յունաց թիւրս լրագիրն Արքիա-
նուպօրի նախորդ մետրապօլիտն դէմ
յարձակողական գրութիւններ հրա-
տարակաւ, և տպագրական տեղու-
թեւէն քաղաքութիւն անյու հրա-
ւիրուելով՝ մտիկ չըրած և ներկայն-
ցած չըլլալուն պատճառաւ՝ վեց ամիս
գաղարման դատաւարութեցաւ :

Ռուսաց լրագիրները կրեւն թէ
Պարսից Շահն ամենայն եղեցիկ Պարս-
կական նժոյգ մ'ընծայելու է Ռաւիւր
կայսեր, որոյ լիամբն ու անունն ան-
դամանդներով ու գոհարներով զար-
դարուած են : Այս ընծային արժէքն
80000 ռուպլի կը հասնեն :

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԳՈՒԼՍ

ԼՈՒՐԵՐ ՈՒՍՈՒՍԻԷ

24 մայիս	Երկու շաբթի իրիկուն	59	2
22 մայիս	Երեքշաբթի առաւուս	59	3
	Երեքշաբթի	60	7

Կ. Պոլս 21 մայիս

Պոլսի թէնկերով բաժնիք	Անգ. փր.	12.20
Քրէտի	Յոս.	45.47
Քրէտի Սթրո-Սթրոք	Փր.	165
Կրիպուդուց հիւր	Փր.	73 1/2
Փոխ 4863		368
4865		373
4869		377
Թրամուի	Յոս. փր.	46.16

Ա. Զ. Գ. Ա. Յ. Ն.

Ս. Մեն. Ս. Պարսիարքն բնկերակ-
ցութեամբ Պարսիարքական փոխա-
նորդ Պեր. Հայր Միկրանի և Պարա-
րէհետի Մեծ. Արքաշահ Է. Ֆեհմաի
այսոր Բարձր. Խախիլն այցելութեան
դնաց :

Յառաջիկայ ուրբաթ օրն երե-
ստականական ժողով պիտի գումարի :
Հրաւիրագրին պատճենն յաջորդ թը-
ւով :

Օրոյդրոյ անցելոյ յորեքշաբթի ա-
ւուր թիւթիւն մէջ Փաւնջի դէմ մեր
բացած պատուոյ դատին նկատմամբ
նամակ մը կը տեղադրուի օգրմիւրի փա-
տարանի մը կողմէ գրուած, որ Փաւն-
ջի բրած հայհայտութիւններն արդա-
րացներու համար կը ջանայ ոչնչու-
կարծեցնել թէ Մատիսի բացած պատ-
ւոյ դատը՝ պատուոյ նախանձախնդ-
րութեան գաւա չէ եղեր, այլ Շահ
Հիւսէ յինի խնդրոյն մէջ Փաւնջի դէմ
Մատիսի պատուական չեանելը : Եւ
իրեւն աղտոյցը՝ կուսեցնէ թէ ժա-
մանակաւ Մատիսի ալ գրեթէ մի
և նոյն հայհայտութիւններն յրանմ է
Մատիսի բոյց Մատիս իրեւն պատ-
ւոյ նախանձախնդրի, գաւա չէ բու-
ցած Մանգու. մէի դէմ, հետեւապար
Մատիսի այս անգամ պատուոյ գաւա
բացած ըլլալուն յայտարարութիւնը
կեղծ է, և այլն :

Այս նորոգիւնի տրամադրման
թեան մէջ բան մը միտն կը պոկի,
այսինքն հաստատել թէ Մատիս ժա-
մանակաւ իրեն դէմ եղած թշնամու-
նաց առջեւ իւր պատուոյն նախա-
նորդ Պեր. Հայր Միկրանի և Պարա-
րէհետի Մեծ. Արքաշահ Է. Ֆեհմաի
այսոր Բարձր. Խախիլն այցելութեան
դնաց :

ձախնդիր չըլլալով թէ և կեղծ է
թէ իւր գրութիւնը պաշտպանած է իւր
պատիւը :

Սայտիկ է որ ինդրոյ մը վրայ եր-
կու լրագրաց մէջ վիճարանութիւն
բացուած ժամանակ, երկու կող-
մանէ կը խօսին և իւրաքանչիւր իւր
կարծիքն և միանգամայն պատիւը
կը պաշտպանեն : Թէ և դժբաղդա-
րաւ շատ անգամ վիճարանութիւնը
թշնամանքի կը փոխուի, որ հայտնա-
բաղուած են գիւնաւոր մէկ թէրու-
թիւնն է : Բայց այս պարագային մէջ
այնպէս չէ : Մատիսի և Փաւնջի մէջ
որ և է ինդրոյ վրայ վիճարանու-
թիւն չկայ : Այլ Փաւնջի կողմէ յան-
կարծական կոչու յարձակում մը, որ
բնու որ և է օրէնք չէր կրնար նե-
րել :

Ս. Մատիսի յանկարծական յար-
ձակման մ'է Գ. Ա. Ֆեհմաի հայհայ-
տութեան պատասխանելու համար եր-
կու միտն կայ : Կամ աւելի ծանր
հայհայտութիւններով փոխարինելու կամ
որինապ զիմեքով հանուգում պա-
հանջելու Ա. Մատիսի չէր կրնար : Եւ
նեւ, մտան զի մեր գործը չէր : Եւ
աւելի խիստով միտն ընտրեցին որ
նոյն իսկ Փաւնջի համար ալ պատուա-
ւոր է :

Դալով Փաւնջի հայհայտութեանց ա-
ռիթ համարուած խնդրոյն, մեր լր-
ագրիւնքը կեղծ են : մեք իւր-
պատու Հիւսէ յին պէկի մեր կողմէ բը-
նու պաշտպանողական խնդր մը հը-
րատարակած չինք : Եթէ ըրած ա-
նինք թող զոյցն զ՝ նամակագիրը :

Իսկ նամակագրին այն պատճա-
ռաբանութիւնք թէ Փաւնջի տէրու-
թեան և ազգին իրաւունքները մեր
կողմանէ աւ յան կոխուած անտեւ-
ւով զանաք պաշտպանելու համար
մեզի գէտ հայհայտութեան գիւնած է,
որպէս թէ անթուրթեան և ազգին ի-
րաւունքները պաշտպանող մի միտն
Փաւնջի կեղծ ըլլալով լրագրաց
մէջ, և իւր պաշտպանողական փա-
տարան ալ մի միտն հայհայտութեանք
եղած ըլլալին, այսպիսի պատճառա-
բանութիւն մ'առաջ չ'առաջարկեմ
մտանք չըլլալէ զոտ՝ միտնաւոր
անողողակի լի յանանք մ'է : Եւ
հայ խորագրաց, որք կրեւն թէ
Փաւնջի սրտաւ քաղաքագիտութիւն
ու ազգաւորութիւնը իրաւունքով ան-
գայթ կեղծան պաշտպան կարեւոր խնդ-
րոյ մը մէջ : Եւ ինչու գիտազօրութիւն
չըրին մեզի դէմ :

Ասկէց պարզապէս կրնայ հա-
կրդուիլ թէ Փաւնջի հայհայտութեանց
յարձակութիւնք մեր դէմ ունեցած ան-
նական անտեղութիւնն է և ոչ որ և է
ազգային կամ պետական իրաւունք :

Ասկէց աւելի խօսիլ չ'աւելի յիշ-
եալ նամակին վրայ :

Ազգային Պարսիարքականն օրա-
ցոյց ազգայնապաշտպանող ուղղու-
հետեւ եւալ չընտրեականը հայրորդ-
ուած է մեզ ի հրատարակութիւն :

Ազգ. կեղծութեան փոքրութեան
խառն ծորմիւր օրացոյցի աւելի իրա-
գիւրի Տէր կրեւն քահանային եւ
ազգայնապաշտպանող մէջ ժամանակէ մ'ի
վեր յորապետ ինդրոյն ընտրութիւ-
նը յառաւ և միտնաւորապէս մի միտն
կառարկելով և նոյն միտնաւորապէս տե-
ղեկապիւն այս անգամ անտեղաւոր
այնմ որպէս որ պաշտպանէ Տէր կրե-
միւս քահանայն Որացոյցի բնագիրն
ինք յանձնէ Պարսիարքականի և փո-
խարքականին ի վարձ ոչնչաւորութեան
չըրաւի ժամանակ որ իւր ձեռքը խը-
բաղուի Որացոյցի բնագիրը :

Իսկ յաջորդապէս Օրացոյց տը-
պելու համար յիշեալ գումարէն հա-

ւաստապէս իրենց ինկաւ քաժիւր պի-
տի հաստաւորման Պարսիարքականի և
քահանայի Պարսիարքականին առնալով
պիտի տալին : Եւ եթէ չ'առնող ըլլալ
կամ ուրիշ անվտանգ ընտրութիւն օ-
րացոյց ապալ գումարի, այնպիսի օրա-
ցոյցն որ պաշտպանող ուղղու-
աւելի և անվտանգ պիտի հրատարակ-
ուին : Յիշեալ գումարին բախման մէջ
հաւատարակելու իւր մասն պիտի ունե-
նայնաւ : Եւ Կարապետի մասը, երբ
միտն Եւր. համար իւր տարարանէ Ե-
ւալ օրացոյցները գրիլ ի մայրաքաղա-
քը :

Վերջ ներկոյ չընտրեականն Ազ-
գային Պարսիարքականն քաղաք մասաւ-
յանոյ ազգայնապաշտպանող հայրորդեղով
կ'ընտնուցանեն որ եթէ յառաջիկայ
1873 տարւոյ օրացոյցը տպելու միտն
գիր են, բարեհաճին միտն յառա-
ջիկայ յոյս ի իրենց անունը չ'ընտնաւոր-
աւալ Ազգային Պարսիարքականի մէջ
և վերադիւնալ պաշտպանող ուղղու-
որպէս զի կարող ըլլան միտնաւորի-
րացոյցի տպելու թեանք : Որոք չը-
նտնաւորանաւ Եւր. օրացոյցի յառա-
ջարարութիւն տալ Եւր. օրացոյցի
հրատարակութեան տալ արժանաւոր
ուեցաւ : Ի գիտութիւն վերադիւնալ քա-
ղաքագիրը յապարակող Ազգային տը-
պալ բաղնաւոր : Մատիսի արձագանք
(Ստորագրութիւն Ս. Պարսիարք հօր)
18 մայիս 1873

Ի Պարսիարքականի

Հայր. Կ. Պարսի

Երեստեղ մայ Գեր. Պարսիարքա-
կան փոխանորդ. հայրն հետեւեալը
գրեալ է մեզ ի հաւատարակութիւն :

Իմապիր :

Երեստեղիւր էինք թէ Երեստեղ-
մայ վաղ ընտնելու հանդուցեալ Բե-
րետեղի Պարսիարքականն Եւր. օրացոյց
օրինաւ Երեստեղ մայ միտնաւոր
լով կը միտն Երեստեղ միտնաւոր
կողմէն :

Ստիտն Օրացոյց մէջ հիւս. քա-
ղաքագրութեան քաղաք մը կարգա-
րինք, որ յիշեալ Պարսիարքական թէ՛
Երեստեղ մայ վաղ ըլլալին և թէ՛
միտնաւոր միտնաւոր կողմէն ցուցնել
զինք, առաջարկութիւնը զինքնք օրն
աւան իրեն օրինաւոր ժառանգ կը
ներկայացնեն, և իրեն այն կը բա-
ղաքեն թէ՛ ժառանգին և թէ՛ դիտելն
գէտ :

Իմապիր տէր, եւ կը ներմայն
առաջարկութեանց տէր կանանց, որք
թէ Երեստ օրէնք չ'ընտնաւոր պարզա-
նահիմն քաղաք մ'ընտնաւորութիւն
են :

Ստիտն Գարաղաւտին Գեր. Կ. Կա-
ղաքին Բե. արեւ. քաղաք :

Երեստ միտնաւոր. ուրիշ պատ-
ւաւոր ազգայնոյ մի հետ Երեստեղ-
մի պաշտպանութեան եւալ, Պարսիարք-
ական հեռեկան կարգաւոր տպելու
և իմապիր օր այն աւանք միտնաւոր
պէս Պարսիարքականի վրայ է և Երեստ-
յէմի վաղ ըլլալին և իրեն Պարսիար-
քական տը յանաւանաւոր և անպաշտ-
մեաւ է, հետեւ արտարարութիւն Երես-
տեղ միտնաւոր միտնաւոր միտնաւոր
տէրութեան Եւր. օրացոյց օրինաւոր :

Այսինքն բնկել և համապատասխան
կրնի, առաջարկել թէ Եւր. օրացոյց
պիտի մահիւ լինուի 1900ին 25 զեղ
կրնէ ժառանգութեան :

Պարսիարքականի մէջ թէ՛ այդ ա-
ռաւանաւորութեան մի է, որք մեք
և օրինաւոր Բայց ձեռ ժառանգ քաղա-
պիտի հետեւ է, որ ոչոք առաւանա-
ւորութեան տաճարէն Գ. Կ. Ե. Ե.

Այդպիսի շտրմ մը անգ ըլլալու
համար, պէտք էր նախ որ յիշեալ
տան մէջ մասն ունեւորի :

Նոյն տը իւր առաջարկութիւն մ'ը
բաւ, թէ Հանգուցելն քով Երեստ

